

ԿՐՈՆԱԿԱՆ

ՄՆԱԿՆԴ ՑԻՍՈՒՄԻՄԻ

•

Յիսուս-Քրիստոս . . .

Մարգացած Աստուած՝ Աստուած ճըշմարիս . . . :

Այսպէս ո կ'անուանէ զայն Հոգի՛՝ քրիստոնէական հաւասելի. այսպէս կը բանաձնէ զայն դաւանանելի, և գուն ալ այդպէս պէտք է հաւատառ ու դաւանիս զայն անկեղծօրէն:

Յիսուս հիմնադի՛րն է, ինչպէս զիտես, Հոգի՛, մեր լոյս կրօնին, և հիմնաթար՝ մեր ուղղափառ հաւասելին, հաւեւարար հիմնադիրն ու հիմնաւար՝ «Թագաւորութեանը երկնքին», ըսել կ'ուզեմ՝ մեր նոր կեանքին, մեր սիրոյ կեանքին. սիրով փրկուած, սիրով վերստացուած ու սիրով ապրելի մեր անմահ կեանքին . . .

* *

Յիսուս-Քրիստոս . . .

Մարգացած Աստուած՝ Աստուած նւմարիս . . . : Մարդկուրիւնն իրեն և մնունին ի Հօրէ իրրե Միածին Որդի, նիւթե՛ր հաւատքի՛ թող նիւթերը չըլլան, ի՞մ քաղցր Հոգի՛, ո՞չ խմին տկար և ո՞չ ալ քուկին անձար մտքի թօթովանքին: Ես ըսեմ յանախ և գուն ըսէ՛ միայն միամիտ ու բացարձակ հաւատքիդ չեշտովը, — «Աստուած յԱստուծոյ և լոյս՝ ի լուսոյ . . . :

* *

Ամէն ծնունդ՝ խորհուրդ է ինքնին — և ինչն է այն տիեզերքի մէջ, որ չէ՛ կամ չըլլայ խորհուրդ:

Ծնունդն իր՝ Յիսուսին — և Աստուածայայնուրինը, Հոգի՛, «Խորհուրդ մե՛ծ է և սքանչելի . . .»: Անձառնի այդ հրաշքին ըմբռնուամին թո՛ղ տանի մեզ մեր ապրումով՝ փորձառութիւնն ու զիտութիւնը աստուածային իր կեանքին: Խորհուրդը լոկ չի թափանցեր անոր անթափանցելի վարագոյրին . . .

Կարգանք անզամ մը, եթէ կ'ուզես, պատմութիւնը սքանչելի այս ծննդեան:

«Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդը այս

կերպով էր. անոր մայրը՝ Մարիամ, Յովուէփին նշանուած, զեռ իրարու քով չեկած՝ Ա. Հոգիէն յղացուած զանուեցաւ: Եւ Յովուէփի, անոր այրը, արդար մարդ ըլլալով՝ և չուզելով զայն խայտառակել, մտածեց ծածկաբար զայն արձակել: Եւ մինչ անիկա այս բանը կը մտածէր, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ անոր երեցաւ և ըստ. Յագուէփի, Դաւթի՛ որդի, մի վախնար քեզ առնել քու Մարիամ կինդ, որովհետեւ անոր ծնունդը Ա. Հոգիէն է: Որդի մը պիտի ծնանի, ու անոր անունը Յիսուս զնես, որովհետեւ ան ժողովուրդը պիտի փրկէ իր մեղքերէն: Եւ այս ամէնը եղաւ նրակողի կատարուի Տիրոջմէն ըսուածը, մարգարեին ճեռքով՝ որ կ'ըսէ. — «Անհա կոյսը պիտի յղանայ ու որդի պիտի ծնանի, և ասոր անունը կմմանուէլ պիտի կոչեն, որ կը թարգմանուի Աստուած մեզի հետ: Եւ Յովուէփի քունէն արթննալով՝ ինչպէս Տիրոջ հրեշտակը իրեն հրամայեց, այնպէս ըրաւ, ու իր կինը քովին առաւ: Եւ չէր զիտեր զայն մինչև իր անդրանիկ որդին ծնաւ, ու անոր անունը Յիսուս զրաւ:

Հէքեաթի պէս քա՞զցր ու զրաւիչ, հոգի՛ օրբոզ, մի՛րտ անդրբոզ պատմութիւնն է այս Յիսուսի Ծննդեան: Գիտե՛ս, Հոգի՛, անով անած է մանկութիւնդ և զայն աւետով հրեշտակաց երգովին օրօրուած է անմեղութիւնդ: Կանգ մի՛ առներ ուրեմն, Հոգի՛, մէկը միւսէն անո՞յշ, աղուո՞ր, խորհըրդաւո՞ր, հոգեպարա՞ր գրուագներուն Յիսուսուի ծննդեան այսկերպ սքանչելի պատմութեան: Յիշէ՛ սակայն և հոգեզմայլ զիտի կուռ ու կուշտ, հանդիսարանը նոր սևիդման նախասօնին. զիտէ՛ կ'ըսեմ՝ մասւը ծննդեան . . . :

* *

Բաէ՛, Հոգի՛, ինչո՞ւ այդպէս այլայլեցար, ինչո՞ւ հոն կը նայիս այդպէս պի՞չ պի՞չ, ըսէ՛, մի՛ ամէնար, մանաւանդ մի՛ զախնար. հոն ի՞նչ տեսար . . . :

Ո՞հ, հասկցա՞յ . . . :

Ապէլի՛ր, Հոգի՛, հիմա չեմ զարմանար . . . Զգո՞յշ միայն, չզայթակիս մը սալլա տեսքէն, մո՞ւ թաղելի՝ աղտեղի՛ և զարշարո՞յր այդ Ալյոսին: Յառէ՛ աչքերդ հոն, բարձրացի՛ զերթ ծիրկարին լուսափողփող՝ Ս. Մաուրին, զոր լեցնող տա՞ք, խնկարո՞յր,

Փրփի՛ւր Փրփի՛ւր խարերուն մէջ, իրը կա-
կուզ օրբանի, աե՛ս կոյս Մարիամը — Առ-
տուածածին . . .

Տիսա՞ր, Հոգի՛, թէ՛ մին և թէ՛ միւսը
... խանձարբապատ զետեղած է հոն, ու Ան-
դասելին երկնի և երկրի՛՝ իր մանուկը նո-
րածին . . .

* *

Ինչո՞ւ առկայն — պիտի հարց տաս —
այդ Ախոռը՝ ճննդավայր Յիսուսին, «Ճի-
րոջ երկնի և երկրի . . .»: Այդ իրազու-
թիւնը պատահա՞ր մըն է պարզ ու զըժ-
րախտ, թէ հոգենեկար պատկեր մըն է խոր-
շըդապաշտ ու խորիմաստ . . . Թէ՛ մին է
թերես և թէ՛ միւսը մահաւանդ, քա՛ղցը
Հոգի՛:

* *

Հոն վուժացող հո՞ծ, բազմերամ ժո-
ղովուրդին խառլումէն — Կ'ըսէ Գիրքը —
Բեթղեհէմի տուներուն և պահզոկներուն
մէջ ոռչ էր տեղի իջևանի . . .»:

Կրնա՞յ ըլլալ ու տեղ չմնալ համե՞ստ,
աղքա՞տ ծնողներուն Յիսուսի, որոնք չու-
նէրն լայն միջոցներ «չկայչն սկայ չի-
նելու . . .

Ու մէնք Կ'ըսենք, Կ'աւելցնենք չա-
տերուն հետ խորհրդապաշտ մէկնումով.

— Յիսուս մարդ չէր մեզի նման, այլ
մարդացած Աստուածորդի: Ուրիշ խօսքով՝
Անիկա ուր էր և սրբութիւն անձառելի: Ուր, սրբութիւն՝ որոնց կաթումն ընդունե-
լու, այս՝ Հոգի՛, չկար արժանի ունէ հոգի,
չկա՞ր ոսէ սիրո Բեթղեհէմ քաղաքին մէջ: Այդ է պատճառը որ քաղաքէն ու տունե-
րէն դուրս մնացած — դուն իմացիր՝ բա-
նաւուներու հոգիներէն ու սիրտերէն ի բաց
մերժուած — գնա՞ց Յիսուս ճնանիլ Այրին
մէջ, քովը պի՛շ պի՛շ նայող անքան, ան-
քարբառ անառուներուն . . . Խորհուրդներու
յուղի՛չ, անքա՞ւ . . .

Ո՞հ, ի՞մ Հոգի՛, Ախոռն իրեն ճննդա-
վայր և մասւր՝ օրօնի:

Բառւա՞ծ է ու մէնք զիտենք, թէ Ա-
խոռն այդ պատկերն է սոսուզատիզ և սըր-
տայոյզ, ախոռացած մեր Աօստանին, ու
պատկեր նաև, աւա՞զ, մեր մթագնած ու
մեղսալիր, գա՞րչ, աղքարո՞յր հոգիներուն,

զե՞զիս ու զազի՛ր վայելքներովը անտանա-
ցա՞ծ սա մեր կեանիքին . . .

* *

Եկո՞ւր հրմա, Հոգի՛, երթա՛նք հայի՛նք
ու միասին խորհինք, խօսինք . . .

* *

Տիսա՞ր պատկերը խորհրդաւոր ծննդ-
եան Այրին: Եւ հասկցա՞ր խորհուրդը մեծ
հոն լուսակաթ յայտնուած Ասուածուրդի՝
սէ՛ր, սրբութի՞ւն, կրա՞կ ու լո՞յս Յիսու-
սին . . .

Այս՝ Հոգի՛, մի՛ զարմանար ու մի՛
գայթակդիր. — Յիսուս պէ՛տք էր որ հոն
ծնէր . . . իր սուրբ կրակով պէ՛տք էր
այրէ՛ր ու սրբէ՛ր, իր սուրբ լոյսով՝ լուսա-
ւորէ՛ր, սծէ՛ր, իր սուրբ սիրով պէ՛տք էր
վառէ՛ր, հրաշակերպէ՛ր ախո՞նը զարտ հո-
գիներուն, աղսն ու աղբը մեր սիրեցուն,
որպէսզի երկիրը երկինք դառնար ու վերա-
ներ նոր մարդկուրիւն . . .

* *

Հոգի՛, հրաւէր մը կրկին քեզի. —
Մոոցի՞ր անյուշ պատմութիւնը Քրիս-
տոսի հրաշափառ ճննդեան, ու խորհրդա-
նչան պատկերն Այրին ճննդեան, որովհետեւ
միոյն և միւսին տօնախմբումը չական չէ
կեանքիդ համար, հոգւոյց համար, զա՞յդ
քաջ զիտցիր . . .

Իրեն «տեղի իջևանի» էր երբեմն գա՞րչ,
աղեղի՞, այսօր սակայն Ախոռը այդ ծը-
նընդեան՝ զարձա՞ծ է Տաճա՞ր պաշտելի, ու
սրբուած, համբուրելի՛, յար համբուրուած
ուլիստելի՝ զարձած է այդ հաւատաւոր
մարդկութեան . . . Թօ՞դ մնայ ան քեզի
համար ալ, իմ Հոգի՛, սրբազան վայր մը
խնկելի՝ բայց ա՞յդքան . . . Այցելէ՛ հոն
և աղօթէ՛ երկիւզած. ուխտադ ըրէ՛, երկըր-
պազէ՛ և ինքնասո՞յզ խորհրդածէ, ներ-
շընչուիր ու զօրացիր՝ բայց ա՞յդքան . . .

Չենք մէնք յարգանքի հակառակ, ո՞հ,
երբեք: Թող ամէն մարդ ունենայ պաշ-
տամունքի և աղօթքի իր վայրը՝ եթէ ան
ընտրուած է և բանաւոր պատճառն ունի:
Խորհէ՛, հարցո՞ւր, փնտոէ՛, գտի՛ր այդ բա-
նաւոր պատճառը և համբուրէ՛ այդ վայրը:

Էականը, կենսականը սա՛ է սակայն,
զիտցի՞ր, թէ ճնունդին այդ և ճննդավայրը՝

րուական և օհնի են պատմական, թէն ըլլան չնորհարե՞ր, նուիրական . . .

Հաինք, յիշէ՛, թէ Յիսուս սովորական մարդ մը չէր, չէ՛ր մահկանացու մեզի նման և չէ՛ր ծնած, ապրած, մեռած մի անգամ: Մէր-Աստուծոյ մարմնացում՝ յաւիտենական էր և իր գոյութիւնն ալ անսկիզր էր և անվախճան: Ցիշէ՛, ծնունդն իր մեզ համար էր: Աւ մե՛զ համար ալ կը ծնի միշտ, կրնայ ծնիլ: Բայց մի անգամ մարմին առած մեզ նման և մեզ համար, յիշ այնու իր ծնունդն ալ պիտի լինի, պէ՛տք է լինի՝ նողեկան, այսինքն՝ ո՛չ Ախոռին մեջ Քիրդինեմի, այլ այրերուն մեջ մեր նողիներուն, և մասուրին մեջ մեր սիրերուն՝ միշտ մեղալիր . . . որպէսզի մեր սիրերն ու նողիները իրմո՛վ մաքրուած, իրմո՛վ սրբուած, իրմո՛վ օծուն՝ գառնան օրրան, և այս անգամ օրրանը մեր ծննդեան. ու այդպիսով հրաշափոխուած՝ անսնք գառնան սուրբ խորաններ ատուածութեան . . .

* *

Հո՛ս ծանօթութիւն մը, ազնիւ Հոզի, բայց ծանօթութիւն ոչ էական, այլ ազգային մանաւանդ:

Յունուար 6 . . .

Կը յիշե՞ս, թուականն է հոյ Ծննդեան և Աստուածայայտնութեան: Ո՞հ, Հոզի՛, խորհրդաւո՞ր թուական . . . վեցերորդ օրը ստեղծուած, բայց Արարչին հրամանին անսաստումով մեռած մարդոց: Մարդացած Աստուած օրդւոյն ծննդեան թուականն ալ այդ — այսինքն տարւոյն վեցերորդ օրը, Յունուար 6ը պէտք է որ ըլլայ — խորհած էին կանխատիս, բոլոր Քրիստոնեայ ազգեր: Ինչո՞ւ վերջէն փոխեցին: Այդ իրողութեան բացատրութեան տեղը չէ հոս. այսքա՞նը միշայն յիշէ զուն:

Տօնախմբէ՛ ուրեմն այդ օրն ազուո՞ր, խորհրդաւո՞ր, իմ Հոզի՛, երախտագէ՞տ, խինդո՞տ, խանդո՞տ ոզիով, աւետելով զայն աշխարհին ցնծալիր, զանգանջներու զաշն ու զիլ զօղանջներով և վեհ տաղերու, աւլէլուներու, շարականներու հոգետաւիդ թրթուումներովը . . .

Տօնախմբէ՛ այդ թուականը — Յունուար 6 — և մի ամշնար զուն երեք. պատմական սխալ եթէ կայ՝ քուկդ չէ՛, այլ ուրիշներունը:

Բայց մի՛ խարսուիր. սօն է այդ հրաշափառ յայտնութեանը Աստուածուոցի Յիշասուին և ո՛չ սօն վերածնուուղ եռ նողիիդ՝ աստուածային յայտնութեամբ ի քիզ նոյն ինքն Աստուած-Յիսուսին՝ սրբն ակր և նըւմարտութիւն . . .

Տօնը Ծննդեան Յունուար 6ի, այս՛, Հոզի՛, թո՞ղ մեայ քու քաղցր միշտակդ, թո՞ղ ըլլալ քեզ ներշնչարան: Բայց զուն ունեցի՞ր և տանէ՛ օրը քու վերածննդեան:

Մէր-Յիսուսը միշտ պատրաստ է ծնելու: Ամէն օր կ'իջնէ անիկա երկինքէն, և իջեանի ի խողիր՝ կ'անցնի մեր տան առջնէն, ու կը բախէ քաղցրորէն զաները մեր նողիներուն, զոները մեր սիրերուն . . . Պատրաստ ես՝ բա՛ց, ա՛յդ է էականը: Բայց իրմով այելուած՝ չունի՞ս բարութիւն, իր սիրով ցօղուած՝ չունի՞ս սրբութիւն, իր գութով շաղուած՝ չունի՞ս քաղցրութիւն, իր լոյսով լուսաւոր՝ չունի՞ս ճշմարտութիւն, իր օգիով չնշաւոր՝ չունի՞ս արդարութիւն, ո՞հ, փակած են գո՞ւն ալ քու կարգիդ՝ զոները կեանէիդ և նողիիդ, իշխումին առջն Մէր-Յիսուսին: Ո՞հ, Անիկա չունի ծնունդ ի քեզ և զուն չունիս իրմով ծնունդ . . . Աւ եթէ զուն չես վերածնած այս իմաստով, ըսէ՛ Հոզի՛, ինչի՞ն են պէտք զանգանջները Ս. Ծննդեան, ինչ իմաստ ունին և արժէք՝ երգած երգերդ քու փառէի, երգերը սիրոյ և խաղաղութեան: Ո՞հ, անսնք չեն օրանիդ չուրջ երգուած երգեր կեանքիդ նոր ծննդեան, այլ երգերն են թագմանական՝ զագազին չուրջ ախոսացած, ախո՞ս մացած՝ զագիր կեանքիդ և գարշելի և աղբարո՞յր մեռած հոգւոյդ . . .

* *

Եկ, բարեպաշտ ի՞մ Հոզի՛, և թոզ այս օրը, Բարին Ասոււծոյ օրը բարի, ըլլայ երշանիկ օ՞րը մեր ծննդեան:

Տե՛ս Յիսուսը — անհուն սէր և բարութիւն — իջած երկինց բարձունքէն, կ'անցնի մեր տան առջնէն ու կը միտոէ իջեան, ու կը միտոէ օրօրան՝ այրերուն մեջ մեր նողիներուն եւ մասուրին մեջ մեր սիրերուն: Բանանք անսնց զոները — ո՞հ, քա՞ր, երկա՞թ — ու հանդերձե՞նք զանսնք իբրև օրրան իր ծննդեան, ու յարգարե՞նք զանսնք նաև իբրև օրրան մեր ծննդեան: Թո՞ղ ան կաթէ՛ հոն՝ իբրև Ոզի նեմարտութեան

և սիրոյ: Այս', Հոգի', ըլլանք սէր և ճըշ-
մարտութիւն. Թո'ղ ցաթի հոն իրրե ընորհ
ու սրբութիւն՝ ըլլանք չնորհ և սրբութիւն:
Թո'ղ փչէ հոն իրրե ըունչը նոր ստեղծման՝
ըլլանք ստեղծուածներ հրաշունչ, և ոզի:
Ու մենք ծծած այդ ողին, ու մենք զգե-
ցած այդ ընորհը, ու մենք ներշնչած այդ
ունչը, առնենք նոր կեանք ու վիրածնին,
իրրե անմահ էակներ . . . : Ո՞հ, իմ Հոգի',
ըլլանք ամէնքս նոր էակներ . . . :

* *

Լոէ', Հոգի':

Այն ատեն օրբանին վերե մեր նոզեւոր
ծննդեան և կամարին տակ մեր հոգեկան
երկնքին — նախկին ախոռ՝ այժմ խորան
սրբութեան — լսէ՛ ձայներն աղու՛ աւե-
տաւոր հրեշտակներուն . . . : Լոէ՛ ախոռ-
ժալուր և արքշառնք առթող ձայները կ'ը-
սիմ, մեր սրբացած մտքին, սրտին ու խըզ-
ճին: Լոէ՛, վերջապէս, հեղամրժունջ եր-
գուող երզը. — «Փառք ի բարձունս Աս-
տուծոյ . . . »:

Յունուար նին գնա՛, Հոգի', եկեղեցի,
այս', տօնէ՛ սրբուանդն՝ խնկելի իշտակը
ծննդեան Աէր-Յիսուսին: Բայց այս ան-
գամ զոյլ այդ տօնին, տօնէ՛ քու ալ տօնը
նոզեւոր ծննդեան՝ չնորհիւ այդ Աէր-Յի-
սուսին: Ու երզը փառին նրեօսնկաց, որ
եղած է մինչև այդ օրը դաշնաթաւալ և
օրօրուն քաղցր երզը ցրուններուդ, թո'ղ
դառնայ երզը նորող քու կեանքիդ, միշտ
փառք տուող, խաղաղատէ՛ր ամենուրեք
և միշտ սիրող ամէն ոք . . . :

ՀԱՅԿԱԶՈՒՆ Ա. ՔՀՆՅ. ԱՄԿԵՐԻՉԵԱՆ



ԴՐԱԿԱՆ

ՄԿՐՏԻՉ ՊԷՇՏԿԹԱՇԼԵԱՆ

ԲԱՆԱԱՍԵՎ. Ժ. Ը.

Պէշտկթաշլեանի Տաղարանը ազատող,
աղքային գեղեցկութեան, փառքի վերա-
ծող քերթուածները ունիմ նկատի ասկէ
վերջ: Ասոնց կը հանդիպինք երգերուն,
եղեւերգերուն, տպաւորապաշտ թէքնիքով
մը յօրինուած ոսանաւորներուն, պարապա-
յական կտօներուն, ծանրաշունչ ոգեկոչում-
ներուն շարքերովք: Այս հաստատումը նը-
կատի ունի նոյնիսկ այն քերթուածները ո-
րոնց մէջ միջակ մասի մը քով իրապէս կեն-
դանի, ազնուական հատուածներ կը նըւա-
ճեն ամենէն գժուարահաճ դատողը անդամ:
Ատոնցմէ շքեղ նմոյշ մըն է Յէտի՛ Հասաւչը,
տարօրինակ որքան իրաւ, իր որոշ մասե-
րուն մէջ: Աւրիշ նոյնչներ՝ Աշբաշը Եւ Մէրը,
Ճեմ է Լեռն Համբայնը, Աւա Քաջորուոյնը,
Կիշուան Հայոցը, Յիշա՛ Զիւ Կոյը, բոլորն
ալ ոսկիին հետ անզուտ տարրերով բազա-
գրուն, բայց հզօր ազգեցութեամբը ազնիւ
տարրին պաշտպանուած:

Արդի քննադատութիւնը — զուրս են
այս վերագրումէն՝ արեւելահայ անհասկա-
ցողութիւնը, ինչպէս արեւմտահայ աջ հիա-
ցումը ու ձախ անհաւանութիւնը — աշխա-
տած է գտնել զետին մը ուր Մկրտիչ Պէ-
շտկթաշլեան անունով մեզի հասած արդիւն-
քին մէջ յարգուէր իրաւ բանաստեղծու-
թեան յլացքը, ըսկէ կ'ուզեմ՝ ինքիրմով
պայմանաւոր յուղումը օրով կը համակուինք
երբ կուզանք շփումի արուեստի իրաւ զործի
մը հետ ժամանակը քիչ զեր ունի այս ի-
րաւը մասնաւորելու արարքին մէջ: Դիմե-
ցէք մեր յաջողակ քերթուածներուն խոր-
ին, պատմական ըրջաններէ, համոզուելու
համար այս հաւաստումին արժէքին: Հա-
րազատ բանաստեղծութիւնը ինիրմով կը
վերլուծուի: Մ. Պէշտկթաշլեանի, Դուրեան
Պետրոսի մեղքերը կուզան իրենց ժամա-
նակէն: Եթէ Աւ Զեբէւան Ալբանին պայ-